

զանոնք իսպառ ընաշխնջ ընել կը ցանկար, տեսնելով որ մանկաժողովի միջոցաւ պիտի չյաջողի իր նպատակին հասնիլ⁽¹⁶⁾, կը խորհի տնտեսական ձնչումով կործանել զանոնք. ուստի կը հրամայէ երեք տեսակ խարանի⁽¹⁷⁾ ենթարկել Հայերը, մարդ գըլուխ պահանջելով տասը. հինգ կամ երեք զրուշ (է). Խարաճին հաւաքիչը այնքան բարի և գթասիրտ էր, կ'աւելցնէ Դարանազգի, որ շատ անզամ աղքատներուն տուրքը իր քսակէն կը գնարէր. Դարանազցի անոր կը դիմէ միասին տանելով Ալիի գիրը.

ԱԵԼԻԱԼ մեր զնացաք մօրն և զԱԼԻ գիրն տարաք» (էջ 211). Այս զիմումէն ետք, Հալապ էֆէնտին, միւ փթին⁽¹⁸⁾, Խալիլ փաշա⁽¹⁹⁾ և տեֆթերտար պեքիրը⁽²⁰⁾ զզիրն Յալին (էջ 211) առնելով, կը խնդրեն ուութան Մուրատ Դ.է., որ յաջորդած էր Մուսթաֆային, 11 Սեպտեմբեր 1623ին, տասերկու տարեկան հասակին, նուազեցնել Հայերէն գանձելի խարանին սակը, և կը յաջողին(1626):

Դարանազցի երկու անզամ ևս կը յիշէ Ալիի անունը, էջ 219, ուր կը պատմէ թէ Ապագա փաշ երազին մէջ «Հազրար Յալին տեսած է, և էջ 540, ուր Ալին կը յիշէ Մուհամմատին օրը (Տպագրուած են զբուխագրով): Փամանակագրութեան մէջ չինք հանդիպիր ալի ածականին, եթէ ճիշէ որ հոն զործածուած բոլոր ալիները և յալիները ուրիշ բան չեն բայց եթէ Ալի յատուկ անունին սեռականը, ինչպէս կը հետեւի վերոյիշեալ բոլոր յառաջբերումներուն մէջ այս բառերուն զործածութենէն:

Բայց կարելի է առարկել թէ արտակարգ զուգագիպութեամբ մըն է որ ալի

(16) Ասիկա Դարանազցիի վերագրումն է, Մանկաժողովին նպատակն էր ենիշէրիներուն թիւը և անոնց ազգեցութիւնը աւելցնել, կարելի չէր մանկաժողովով Հայերը կամ ուրիշ ժողովուր մը ընաշխնջ ընել.

(17) Խարանը ոչ-մեռտեսականներէն գանձուած զիխանարկն է: Խալամական պետութեանց մէջ խարանը ի սկզբան տարբեր իմաստ ունէր:

(18) Կրօնական օրէնքին (ԺԵՐ) մասնագէտներ, որ մերիւ (օրինական խորհրդակցութիւն) կուտային, կը կաչուէին միմքի:

(19) Նախկին մեծ-մողազակալ և մեծ-եպարքու օրինական ժագումով, ձնած Զէյթուն:

(20) Ելեմտական բարձրագոյն պաշտօնատար:

ԽՈՐԵՆԱՑԻ, ԵՂԻՇԵ

ԵՎ

Հ. ՆԵՐՍԵԽ ԱԿԻՆԵԱՆ

Ա. ՄԹԱ

ԵՂԻՇԵ ԵՒ Հ. ՆԵՐՆԵԽ ԱԿԻՆԵԱՆ

Ի՞նչ արժէք որպէս պատմութիւն: Ի՞նչ արժէք որպէս գեղեցիկ գրականութիւն: Ոչ մէկ արժէք: Երկու ճակատի վրայ աւ:

«Այժմեան խմբագիր Եղիշէն կեղծիք է, զուրկ պատմական արժէքէ» (207):

«Այս կերպարանքի մէջ պատմուած քը աւելի ճարտասանական շարագրութիւն քան պատմական գրուած ք կը ներկայանայ» (521):

Իսկ որպէս գեղեցիկ գրականութիւն հարկ կա՞յ կրկնելու Հ. Ակինեանի գաղափարը, երբ համբակ խմբագիրը կը խորովէ նոյնիսկ քերականական կանոններու իր տղիսութեամբ:

«Խմբագիր Եղիշէի մէջ ոչ միայն լեզուն ասպարէսներով հեռու է և զարու լեզուի նկարագրէն, այլև կը զանազանուին Զ. գարու հեղինակ սուրբ և ականաշն պատմազիր Եղիշէի և և. գարու խըմբագիր սուր, երազան Եղիշէի լեզուներու մէջ ինքնատիպ հնչիւններ» (206):

Հետեւեալը մեզի անհասկնալի է.

«Իսկ բնագրին ստացած տխեղ կերպարանքը, իրողութեանց շփոթ ցուցադրութիւնը . . . կը բերեն բիծ ճարտար

մանըուր, ևն. ասութեանց մէջ ալի համազօր է Ալի անձնանունին սեռականին և թէ ալի, յալի բառերը միայն օբարձը, բարձրագոյն» կը նշանակին:

Փարատելու համար այսպիսի կառկածներ, եթէ գոյութիւն ունին, յաջորդ յօդուածով կը քննենք Փամանակագրութեան մէջ ալի կամ յալի մանըուր և ալի կամ յալի ահենան, ալի զիր, ալի ձեռազիր ասութեանց մէջ զործածուած բառերը և անոնց վերաբերեալ տեղեկութիւնները:

Բարիզ

ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ

մատենագրի անուան, որ հայկաբանութեան և գեղեցիկ ոճի հեղինակ ճանչուած է» (522):

Ո՞ր ճարտար մատենագրի: Իսկակա՞ն Եղիշէի: Բայց անկէ ճանաչելի զրութիւն մը չունինք, ըստ Հ. Ակինեանի, որ հայկաբանութեան և գեղեցիկ ոճի հեղինակ ճանչցնէր զինք մեզի: Չէ՞ որ Սկզբնագիրը խարդախուած է: Միթէ ըսել կ'ուզուի թէ ճարտար մատենագիրը խմբագիրնէ, որու վարկին թիծ կը բերեն բնագրին ստացած տիշղձ կերպարանքը և իրազութեանց շփոթ ցուցագրութիւնը:

Այս անշուշտ աննշան զիտողութիւն մ'է Հ. Ակինեանի բանասիրա-վերլուծական լարիւրինթոսին մօտ և մենք այնքան ալ բժամնդիր չենք ըլլար կանդ առնելու, այլ յիշելով կ'անցնինք:

Հ. Ակինեան, որ այնքան կը սիրէ հեղինակներէ բազդատական հատուածներ քով քովի զնել իրեն առաջազրած ունէ տեսակէտ մը ապացուցանելու համար, կը զլանայ Եղիշէի բնագրին և խարդախուածէն նմոյշներ տալ, որը այս պարագային չափազանց ձեռնտու պիտի ըլլար իրեն:

Զի կրնար ըսել թէ բնագրիր թոհ ու բոհ է և անճանաչելի, քանզի խմբագրուած Եղիշէի Գ. Յեղանակէն 44 առղ կ'արտագրէ և կ'ըսէ թէ «տողերս Սկզբնագիր Եղիշէին կը վերաբերին» (217):

Կ'երեւի խմբագրի անզգայշ մէկ վայրկեանին հանդիպեր է, որ այս 44 առղերու մէջ յիշատակուած Մողակետի խօսքերը եղածին պէս ձգուեր է:

Լաւ որ խմբագրողը չէ զրած այն շուգեպինդ արագութեամբ որ Հ. Ակինեանի երկու հատորները անհաճոյ սխաներով կը լիցնէ: Զօր օրինակ, ի՞նչպէս բացատրել հետեւեալը բացի հմտառատ Հօր ճեպընթաց վազքով:

Հայր Ակինեան կը խօսի Եղիշէի և Բարձումայի մասին: Մծրինի Եպիսկոպոս Բարձուման մեռած է 492 կամ 494 թուին (61): Հ. Ակինեան կը գրէ: «Բայց թէ Բարձուման հանդիպած է Մոկաց լեռներու վրայ ճգնող Եղիշէի մը, եղած է ճուռա հայերէնի, կարգալ և հասկնալու չափ Եղիշէի մատենը, այս կը մնայ վիճելի» (63): Շատ բարի: Բայց անմիջապէս կը չարունակէ: «Այն անզիճելի է սակայն, որ Եղիշէի մատենը 590էն առաջ հրապարակ չէր կրնար

եկած ըլլալ»: Շատ ոչ-բարի: Եթէ անզիճելի է, որ Եղիշէի զիրքը 590էն վերջ հրապարակ եկաւ, ալ 494ին մեռնող Բարձումայի զայն տեսնելը վիճելի չի կրնար ըլլալ, այլ անկարելի:

Քչիկ մը ուշագրութիւն որքան չարչարանք պիտի խնայէր ընթերցողին և, ինչո՞ւ չէ, նաև Հ. Ակինեանին, քանզի եթէ իր զիրքը տպուելէն վերջ կրկին կարդաց զայն, ի՞նչ կը զգայ ի տես նման յայտաբարութիւններու:

7

«Սկզբնագիր Եղիշէի ձայնը պէտք է լսել աւերակներու տակէն» (207), կը գրէ Հ. Ակինեան:

Շատ լաւ: Կը խորհիս թէ՝ իր հիմնական թէ զը ապացուցանելու համար աս միակ տըրամարանական քայլն է: Այսինքն՝ Սկզբնագիր Եղիշէին գոյութիւնը կրնայ փաստուիլ միմիայն ներկայ մեր ունեցած Եղիշէին ուսումնասիրելով: Քանզի Սկզբնագիր Եղիշէին ուրիշ գրութիւններ չունինք և ոչ ալ միւս հին հայ մատենագիրներու մէջ ունէ յիշատակութիւն կայ այս խսկական Եղիշէի մասին:

Զեռքս ունեցած Եղիշէն 153 էջ է, (Վենետիկ, 1859):

Սկզբը երկու էջը, 5 և 6, որ ընծայականն է, մնացած է անզիթար, կ'ըսէ Հ. Ակինեան, «Խմբագրիչը հարկ չէ տեսած փոփոխելու զայն, որովհետեւ նկատած է ամբողջն այլաբանական» (131):

Մակամայական յայտաբարութիւն մ'է, որու համար ո եւ է փաստ չունի Հ. Ակինեան բացի իր խօսքը: Որովհետեւ սոյն ընծայականին մէջ ժամանակի մասին ունէ ակնարկութիւն չկայ, Հ. Ակինեան յարմար կը դատէ բարենիշ մը տալ անզութ, անզէտ և չարագործ զեղծարաբին, որ այս երկու էջը չէ չարագոխած: Թէև կ'ակնեկաւէինք որ Հ. Ակինեան այս երկու անզիթար մնացած էջերու ցուցագրած սքանչելի հայկարանութիւնը — չէ՞ որ խսկական Եղիշէին են սոյն դոյլ էջերը — բաղդատէր փոխուած էջերու անձարակ հայկաբանութեան հետ: Ինչո՞ւ այս պատեհութիւնը փախցուցեր է, երբ այդ այնքան պիտի սատարէր իր առաջազրած հնթագրութիւնը զօրացնելու:

Անցնիք:

Ա. Յեղանակը, ինչպէս տեսանք վերև, Հ. Ակինեան կ'ըսէք թէ և Ամբողջը կը համարիմ խմբազբէն»: Ինչո՞ւ Ռուգհեան սինքն իւր մէջ չի կազմեր ամբողջութիւն, միասնական միտք, չ'ամփոփեր սրոշ ժամանակ: Չունի նաև ինքնայտուկ սկզբնաւորութիւն պատշաճ եղիչէի ճառագրական ոճին» (143):

Բայց Հ. Ակինեան կ'առաջեցնէ մեզ իր հնարամիտ կարողութեամբ երբ մինակ վեց էջնոց Ա. Յեղանակին մէջէն 19 տող վեր կ'առնէ. «Նաև արջք օրհասականք. Կայլն» . . . և կ'ըսէ. «Եղիչէի այս ամբողջ հատուածը, ինչպէս ինձի կ'երեւայ, նախնաբար կը գտնուէք վերջարանին մէջ, ուստի մասն էր ի. Յեղանակին. խմբագրողը չէ հաւանած և զետեղուած է Ա. Յեղանակին մէջ, բոլորովին անյարմար տեղ մը» (67):

Ի՞նչ կրնանք ըսել: Անցնիք:

Բ. Յեղանակ: «Այժմիհան օրինակին մէջ Բ. Յեղանակին նիւթ մատակարարած է նաև Ակզրնազբին Ա. Յեղանակը» (148): Ինչէ՞ն զիտէ Հ. Ակինեան Ակզրնազբին Ա. Յեղանակը, և ի՞նչ հիման վրայ կ'ըսէ թէ այդ նիւթ մատակարարած է այժմու Բ. Յեղանակին: Զոր ինչ ասացի՝ ասացի:

Գ. Յեղանակ. «Վասն Միարանութեան Սուրբ Աւլուտին եկեղեցւոյ», Հ. Ակինեան կ'ըսէ. «Կ'ենթազրէ և է արդեամբք այն ուխտն, որ կնքուեցաւ 572ին Հայոց և Յունաց մէջ» (151):

Ա՞ս, աւերակներու տակէն Ակզրնազբի եղիչէի ձայնն է որ կը լսէ Հ. Ակինեան, բայց չյօժարիր սոյն Գ. Յեղանակը վերլուծելով ըսել թէ, ահա այս և այս ուղերու հիման վրայ է որ 572 թուականի ուխտին կը վերագրիմ այս Յեղանակը:

Բայց հսու ալ Հ. Ակինեան հիմալի ճարպիկութեամբ 40-50 տող վեր կ'առնէ ուր Մոգպեալը կը խօսի, և կ'ըսէ. «Ծողերս Ակզրնազբի եղիչէին կը վերաբերին. տեսարանը Դունոյ առջն կը կատարուի»:

Երախտապարտ ենք, Հայր, թատերաբեմն ալ սրոշելուց համար, քանզի որքան մտքի քրտինք թափեցինք յիշածդ տողերու և ամբողջ Գ. Յեղանակի վրայ, չկըրցանք քաղաքը որոշել:

Գ. Յեղանակի, որ միայն վեց էջ է, պարունակութեան մասին չէ որ խմբագրիչը

կը ձաղկէ, այլ վերնագիրը չարափախելուն համար, որը մեզի գարմանք պատճառեց: Ներկայ վերնագիրն է. «Վասն երկպառակութեան իշխանին Արևելաց և անօրէն ընկերաց իւրոյ»:

Հ. Ակինեան. «Դ. Յեղանակ. Երկպառակութիւն ումանց բաժանելոց ի նմին սուրբ ուխտէ: Խմբագրիչը, որ եղիչէի Վարդանանցէն Վասակագիրք մը յերիւրել կը ձգտի, այս խոստաբանութիւնը խեղաթիւրած և վերածած է. Վասն երկպառակութեան իշխանին Արևելաց և անօրէն ընկերաց իւրոյ» (153):

Ի՞նչ պէտք մեկնաբանութիւններու: Անցնիք:

8

Որքան յախուռն և զնուական է Հ. Ակինեան: Արդեօք երկար տարիներ բանասիրական գաշտերու մէջ աշխատի՞լն է զի՞նք այս քան յանձնապատան գարձուցած, այն աստիճան որ չի վարանիր կարական վճիռներ արձակելու աջ ու ձախ:

Բ. Յեղանակի մէջ կը գտնուի Միհրնիկունիկը նամակը և Հայոց պատասխանը սոյն նամակին: Այս երկու նամակները կը դրաւին տասներկու էջ:

Հ. Ակինեան կ'ըսէ թէ Միհրնիկունիկ նամակը կելովիք է (սոսրագնումը իրեն) և խմբագրին ստեղծագործութիւնը (592): Հայոց պատասխանն ալ յօրինուած է խմբագրէն (629):

Շատ լաւ, թող անանկ ըլլայ: Բայց մեր զարմանքը չինք կրնար զսպել երբ հնարակէտ Հայրը իր կողմէ հետեւեալ զաղափարը կը յայտնէ. «Ինձ կը թուի թէ ոչ թէ Պատասխանն նամակէն, այլ ընդհակառէլ նամակը Պատասխանէս ետքը գրուած է» (629):

Ի՞նչ հարկ կար այս և ինձ կը թուի յին: Մեղք չէ՞ մեզի, որ արգէն լարիւրինթոս մը առաջնորդուած ենք, ուրկէ ոչ միայն ինքզինքնուս գուրս հանելու կը ջանանք, այլ նաև մեզ հոն առաջնորդողը:

Հայ բանասիրութեան մէջ թերեւս աննախընթաց բանագրօսիկ եւ կամայական վերլուծման կարկառուն օրինակը մեզի կը հայթայթէ Հ. Ակինեան, երբ Ակզրնազբիր եղիչէի եօթը Յեղանակներու ժամանակը կուտայ (145):

Ա. 540—570 ժամանակ :

Երեսուն տարուայ չըջան : Ուսկից կը ճշգէ այս ժամանակաշրջանը : Մեր ունեցած Եղիշէի Ա. Յեղանակէն : Այդ Յեղանակը ընդամենը մինակ վեց էջ է, ուր առաւելապէս կը խօսուի Թազկերտ թագաւորի մասին : Աչ մէկ գոյզն ցուցմունք վերոյիշեալ 30 տարիներու գէպիքիու մասին : Եւ արգէն Հ. Ակինեան ինքն իսկ ակնարկելով Ա. Յեղանակին և Բ. Յեղանակի առաջին վեց էջերուն՝ կը վճռէր . Աչ մի պատմական արժէք չունի այժմ Պատմութեան 7—18 էջերը» (582) :

Բ. Յեղանակ, 570—572.

Գ. Յեղանակ, 572—576.

Դ. Յեղանակ, 575—576.

Ե. Յեղանակ, 576.

Զ. Յեղանակ, 575—576.

Է. Յեղանակ, 577—595 :

Որպէսզի կարելի ըլլայ ուեէ բանասէրի կամ պատմագրի լուրջ նկատողութեան առնել վերեւի չարքը, Հ. Ակինեան զանոնք հետեւցուցած ըլլալու է մեր այժմիհան առաւերակոյտու, սթոհ ու բոհ Եղիշէի պարունակութեան գիտական վերլուծումէն :

Աս չէ ըրած, որովհետև չէր կրնար : Իրեն հնարած վարկածը ապացուցանելու համար ցուցմունքներ չգտնելուն՝ ստիպուած պեղծիք, զեղծարար, աւերակոյտ, թոհ ու բոհ, և այլն Եղրակացութիւններու անթացուազը կը գործածէ, որպէսզի ներկայ Եղիշէի ապացոյց ու զողներուն կարենայ պատասխանել թէ, Եղրայր, ի՞նչպէս այդ թոհ ու բոհեալ աւերակոյտէն մէջբերում կրնամ ընել, երբ զեղծարարը այնքան անխոն ճօրէն վերիվայր չըջած է ամէն ինչ :

Աւստի⁸ :

Աւստի մուստի չկայ, Կ'ընդունիս ըստածներս և այդպիսով Եղիշէի մատեանը որպէս պատմական ազբիւր ոչնչացուցած կ'ըլլանք :

Եթէ Հ. Ակինեան սկսնակ բանասէր մը ըլլար, իր այս 779 էջ գիրքը կարդալէ վերջ (տակաւին Գ. Հատուն ալ պիտի գայ) առանց խղճահարութեան և ամինայն լըրջութեամբ պիտի թելադրէինք .

Ա Բանասիրութիւնը երիտասարդ Ակինեանի յարմար ասպարէզ մը չթուիր ըլլալ,

դատելով այս երկու հատորներէն : Կը զընահատենք իր եռանդը, բայց վեսսակար կը համարինք զայն հեղինակին, երբ անոր կը ստիպէ անհաւանական վարկածներ որդեգրել, և զանոնք ապացուցուած տեսնելու փութաջանութենէն մղուած զինք բռնազրոսիկ Եղրակացութիւններու կ'առաջնորդէ : Կամ զինք փորձութեան կը ձգէ՝ կարծիքէն իրողութիւն մը հաստատելու, փոխանակ իրողութենէն՝ կարծիք : Եւ մանաւանդ իր զարգացման համար վնասակար կը գտնենք իր չողեալինդ արագութեամբ գրելը, որ յաճախ հակասութիւններու մէջ կը գլուոք հեղինակը :

Խորենացին և Եղիշէի վերաբերմամբ Հ. Ակինեանի ելոյթը նկատի ունենալով, զմբախտաբար վերի մտքերը բարեփոխելու ճամբար մը չենք տեսներ :

Մենք գոհացանք մի միայն իր զիրքը քննելով, ցայց տալու շփոթը որ կը տիրէ հեղինակին մաքին մէջ, սկսած իր անհաւանական ենթադրութենէն, մինչեւ խառնափնթոր հակասութիւնները :

Մեր հին պատմութիւնը արգէն մթին կէտեր շատ ունի, հարկ չկայ զանոնք ալ աւելի մթագնելու հաւաճեպ մտամարզանքներօվ : Տրամարանական և մեթոսիկ վերլուծումէ պէտք չէ չեղինք նոյնիսկ եթէ Եղրակացութիւնը սիրելի չըլլայ մէզի : Մեր բանասիրութեան ճամբան խոչնդոտներով լի արահետ մ'է, ուր պէտք է ընթանանք քայլ առ քայլ, և ամէն մէկ քայլ միւսին արամարանօրէն օդակուած :

Մենք երջանիկ պիտի համարինք ինքզինքնուո՞ւ եթէ Հ. Ակինեան յաջորդ զեղծարարի ետեւէն երթալուն մօտենայ իր ծանր աշխատանքին որպէս գիտնական մը :

Այդ կը պահանջէ, ի միջի այլոց, Հայ Պատմութիւնը :

ՀՐԱՆ.Դ. Ք. ԱՐՄԵՆ

(8)

